Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԷՆ

ԱՄՍՕՐԵԱՑ ԼՈՒՐԵՐ

Անցեալ Մայիս ամսուան ընթացքին, Ս. Աթոռոյս Տնօրէնը ժողովը տասներկու անգամներ ի նիստ գումարուեցաւ իբրև Վարչական Մարմին, իսկ Ուսումնական Խորհուրդը մէկ անգամ, իւրաքանչիւրը զբաղելով իր իրաւասութեան մէջ եղած խնդիրներով։

● Դշ. 1 Մայիս.— Վեհ. Տ. Սահակ Ս. Կաթողիկոս Ծոպակ գնաց ընկերակցութեամբ Տ. Մեսրոպ Սրբազանի, և դարձաւ երեկոյին։

— Հոգեւոյս Տ. Եղիշէ Ս. Պատրիարքի գերեզմանի անարիւն պատի յանձնապահական խաչաձեւ ծածկի գործը վերջացաւ այսօր։ Սանահնի վանքին խաչքարերէն լայնագոյն քանդակն է որ գուշակուր յանձնապահի վրայ նկարազարդուեցաւ շատ գեղեցիկ յաջողութեամբ։

● Ուր. 3 Մայիս.— Ի պատիւ Տ. Սահակ Վեհհին, Ս. Պատրիարքը, եպիսկոպոսունք և Տնօրէն ժողովը այսօր իրեն հետ Պարոն Տէր անցուցին օրերնին։

— Ս. Պատրիարքը յետ միջօրէի մէկ պահուն գնաց նեռկայ գտնուիլ նորընտիր քաղաքապետին թէյասեղանին։

● Շբ. 4 Մայիս.— Տ. Շաւարշ Վրդ. և Թովմաս սարկաւագ Ամման մեկնեցան, Անդրյորդանանի հայոց հոգեւոր միխիթարութեան պաշտօնով։

● Կիր. 5 Մայիս.— Ըստ սովորութեան, Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Փրկիչ, ազգային նահատակաց հոգեհանգիստին առթիւ։ Ս. Պատրիարքը քարոզեց բացօթեայ սեղանին առջեւէն, բացատրելով որ եթէ մեր նահատակները գիտցան մեռնիլ մեր սիրոյն համար, իրենց յիշատակին յարգանքը կը պահանջէ որ մենք ալ գիտնանք ապրիլ ազգին սիրովը իրենց համար, այսինքն ազգին կեանքին մէջ անմեռ պահելու համար այն խոչընդոտները, որուն զոհաբերութիւնն մը եղաւ իրենց կեանքը։

— Ս. պատարագէն վերջը, եկեղեցական թափօրը և ժողովուրդը գացին գերեզմանատուն և հանգստեան պաշտօն կատարուեցաւ կամաւորներու յուշարձան տապանին առջեւ։ Հոն բանախօսեց Տ. Զգօն Վրդ., քրիստոնէական եւ ազգասիրական զգացմամբ. պանծացուց մեր ազգին սիրտը ոգեւորող նահատակութեան ոգին, և կամաւորութեան գաղափարին վերաբերմամբ մանաւանդ ըսաւ խորհրդածութիւններ կատարեց։

● Ուր. 6 Մայիս.— Անգլիոյ Վեհ. Ձօրմ Ե.ի գահակալութեան 25 ամեակին առթիւ այս առտու կանուխ գոհաբանական մաղթանք կատարուեցաւ Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ, նախագահութեամբ Ս. Պատրիարք Հօր և մասնակցութեամբ ամբողջ Միաբանութեան եւ ժողովուրդին։ Ն. Ա.մինապատուութիւնը այս առթիւ մաղթանքի և օրհնութեան ուղերձ մ'ըրաւ Վեհ. Թագաւորին համար։ Յետոյ Ս. Պատրիարքը գնաց ներկայ լինել հանդիսաւոր զօրանցքին, որ տեղի ունեցաւ կառավարատան առջեւի մեծ պողոտային վրայ։ Ներկայ էին բոլոր բարձր պաշտօնատարք, հոգեւոր պետեր, հիւպատոսներ և երեւելիք երկրին։ Ապա Ս. Պատրիարքը գրնաց անկլիքանաց Ս. Հօրմ եկեղեցին, և զգեստաւորեալ մասնակցեցաւ պաշտամունքին։ Ս. Պատրիարքը հայերէն խօսքեր ըսաւ Տեղապահը յանձնարէն աղօթքներ արտասանեցին։ Կէսօրէն, Ս. Պատրիարքը չնորհաւորութեան հեռագիր մը ուղղեց Վեհ. Թագաւորին։

● Գշ. 7 Մայիս.— Կիլիկիոյ Տ. Սահակ Ս. Կաթողիկոսը մեկնեցաւ այս առաւօտ Ամրոզ Միաբանութիւնը եկեղեցի իյնալ, երբ Վեհը իր ուխտը կատարեց Ս. Գլխադրի առջև, եւ յետոյ պատասխ յուշարկաւորեց մինչև աւազ դուռը։ Ս. Պատրիարքը և Տ. Մեսրոպ Սրբազան մինչեւ նաւակուռ ընկերակցեցան Վեհին։

— Պրէտիտրոյի անկլիքան եպիսկոպոսը եօթը քահանաներու հետ այցելեց Ս. Պատրիարքին, որ պատուով ընդունեց զիրենք մեծ դահլիճին մէջ։

● Ուշ. 9 Մայիս.— Երիտասարդաց Քրիստոնեական Ընկերակցութեան Ս. Քաղաքին նոր Տնօրէնը այցելեց Ս. Պատրիարք Հօր։

— Տ. Վահան Վրդ. յանուն Ս. Պատրիարք Հօր այցելեց Ղպտոց եպիսկոպոս Տ. Վասիլիոսի, որ ծանր հիւանդ է։

● Շբ. 11 Մայիս.— Հ. Տ. Աչխարհամատեան առթիւ Միաբանութիւնը այս երեկոյ Հրաշալի փառով մատ գործեց ի Ս. Յարութիւն, հանդիսապետութեամբ Տ. Ռուբէն Սրբազանի։

● Կիր. 12 Մայիս.— Ծաղկազարդութիւն եւ Ս. Պատարագ ի Ս. Յարութիւն. Տ. Ռուբէն Սրբազան պատարագեց Ս. Գերեզմանին վրայ։

● Բշ. 13 Մայիս.— Միաբանական Ընդհ. ժողովը գումարուեցաւ Պատրիարքարանի խորհրդարանին մէջ, Մայր Դիւանի Ա. և Բ. տաճնապետ վերընտրուեցան Տ. Տիրան և Տ. Սիմոն վարդապետներ. իսկ Ա. և Բ. տաճնադպիր՝ Տ. Հայրիկ Վրդ. և Տ. Յուսիկ արեղայ։

— Նոյնպէս Տնօրէն ժողովոյ գագաթեալ երիցս անդամներուն տեղ վերընտրուեցան Տ. Հայկազուն և Տ. Տիրայր Վարդապետներ և ի նորոյ ընտրուեցաւ Տ. Սեբոպէ Վրդ.։

— Մահ Ղպտոց եպիսկոպոս Տ. Վասիլիոսի։

● Գշ. 14 Մայիս.— Յուզարկաւորութիւն եւ Թաղում հանգուցեալին։

● Ուշ. 16 Մայիս.— Ազգային Թանգարանի լուսանկարչապետը և հրէական թանգարանի տնօրէնը այցելեցին Ս. Պատրիարք Հօր։

● Շբ. 18 Մայիս.— Յանուն Ս. Պատրիարք Հօր, Պատր. Փոխ. Տ. Մկրտիչ Սրբազան, ընկե-

digitised by A.R.A.R.@

բակցութեամբ Տ. Շաւարշ Վրդ., ներկայ գըտնուեցաւ Ֆրանչիսկեանց եկեղեցւոյն մէջ կատարուած պաշտամունքին՝ ի հանգիստ հոգւոյ Լեհաստանի հանգուցեալ նախագահին։

● Կիր. 19 Մայիս. — Ս. պատարագը մատուցուեցաւ ի Ս. Փրկիչ և յատուկ հոգեհանգստեան պաշտօն կատարուեցաւ հանգուցեալ Տ. Մատթէոս եպս. Գալրգճեանի մահուան քառասնօրեքին առթիւ։ Տ. Մկրտիչ Սրբազան քարոզեց, օրուան ընթերցուածէն պատշաճեցուելով ընդլայնել հանգուցեալ արքազանին կեանքին եւ գործունէութեան վերաբերմամբ։ Ապա հանգուցեալին հոգեհոյտին վրայ կատարուեցաւ պաշտօն յիշատակի։

● Դշ. 21 Մայիս. — Հանրածանօթ յանձնառու Գ. Տէֆթերրօ, Գահիրէէն, այցելեց Ս. Պատրիարք Հօր. սա կառոյց Գահիրէի մէջ Ս. Լուսաւորիչ հոյակապ եկեղեցին. իսկ այժմ հոս երեւաղէմի մէջ կառոյց նոյնպէս պետական նոր մեծ թանգարանը։

● Դշ. 22 Մայիս. — Հաբեւրդրաի համալսարա-

նին բրոֆեսէօրներէն Մր. Լէք եւ իր տիկինը այցելեցին Ս. Պատրիարք Հօր։

● Շբ. 25 Մայիս. — Երեկոյեան, ժառանգաւորացի մէջ բանախօսեց Գ. Շահան Պէրպէրեան. նիւթն էր կրօնքն ու արուեստը։

● Կիր. 26 Մայիս. — Երեւման Խաչի առթիւ Մայր Տաճարին մէջ քարոզեց Տ. Ցիրան Վրդ. կողոսացւոց Թղթին (Ա. 20) առ խօսքին վրայ. — «Եղուարտ հաշտեցուցանել զամենայն ի նոյն, ապրար խաղաղութիւն արեամբ խաչին իւրոյ, որ ինչ յերկրի և որ ինչ յերկինս». բացատրեց թէ խաչին իմաստը Աստուծոյ՝ մարդոց հետ հաշտութեան այնքան մեծագոյ չնորհին խորհուրդն է. խաչը նոր ծիածանն է, որ երկիրը երկինքին հետ կը միացնէ։ Ակնկա, անգամ մը Քրիստոսի ձեռքով մինչև երկինք բարձրացած արգէն, մեզի իւրաքանչիւրին միշտ եւս բարձրացած կ'ըլլայ, որքան աւելի բարձր և աստուածային նպատակներու համար կրենք տառապանքը, դուր ան կը խորհրդանշէ։

ՀԱՆԳԻՍՏ

Տ. ՎԱՍԻԼԻՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԻՆ ՂՊՏՈՑ

Ընդհանուր վերջով ցաւագին տպաւորութիւն գործեց Ս. Քաղաքիս Ղպտի հասարակութեան հոգեւոր գլուխին մահը, որ տեղի ունեցաւ, յետ կարճատեւ հիւանդութեան, Մայիս ամսոյ 13ին, Բշ. օր։ Տ. Վասիլիոս Սրբազան, իբր 55 տարեկան, որ աւելի քան տասը տարիներէ ի վեր կը վարէր այդ պաշտօնը, ոչ միայն իր հօտէն այլ նաև ամենքէն սիրուած լուրջ Հովիւ մըն էր։ Ինկի եգիպտացի, երկար տարիներէ ի վեր երուսաղէմ էր, նախապէս իբրև օգնական իր նախորդին՝ յաջորդած էր ան նոր իր ծանուցեալ արժանեօք։ Իր յարաբերութիւնները մանաւանդ մեր Պատրիարքարանին հետ՝ եղած էին վերջ և յարգալից։ Ս. Պատրիարք Հայրը, գնահատելով անոր բարի նկարագիրը, չնորհած էր եպիսկոպոսական լանչախաչ մը։ Յուղարկաւորութիւնը կատարուեցաւ յաջորդ օրը, իր աստիճանին պատշաճ չուքով. պատրիարքարանականներու, կառավարութեան և հիւպատոսներու ներկայացուցիչներու մասնակցութեամբ. նոյն օրը Գահիրէէն յատուկ կառախումբով եկած էր ղպտի եպիսկոպոս մը, որ նախագահեց։ Ս. Պատրիարք Հօր կողմէ ներկայ էին Լուսարարապետ Տ. Մեսրոպ Սրբազան, ընկերակցութեամբ Տ. Վահան, Խորէն, Հայրիկ Վարդապետներու և Տ. Յուսիկ աբեղայի, որոնք հայ ծէսով յատուկ պաշտամունք մը կատարեցին հանգուցեալին դագաղին չուրջը։ Մարմինը փոխադրուեցաւ Յոպէ, ուր թաղուեցաւ իրենց վանքի բակին մէջ, առընթեր գերեզմանի նոյն վանքի հիմնադիր նախկին եպիսկոպոսին։ Միւս հգե.որ ներկայացուցիչներուն հետ, Տ. Հայրիկ Վրդ. ևս գնաց Յոպէ մեր կողմէ, և ներկայ եղաւ թաղման։ Ս. Պատրիարքը ցաւակցական հեռագիր մ'ուղղեց Գահիրէ, Ն. Ա. Տ. Յովհաննէս Պատրիարքին, որ անմիջապէս պատասխանեց ջերմ չնորհակալութեամբ։

Երկնային հանգիստ հոգւոյ բարեկրօն հանգուցեալին։

Proprietor - His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem.
Editor - Father Shavarsh Kouyoumdjian. Armenian Convent, Jerusalem.
Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.

digitised by A.R.A.R.@